

որչոյնն թագաւորական Տասնամութիւնն ընդու-
նելէն ետեւ: Թագաւորն հրամայեց որ վիճող
երկու կողմնք իրենց փաստերուն ու վկայագիր-
ներուն իւր եւ խորհրդականացն առջև ելլեն: Եւ
իրերը քննուելէն ետեւ՝ մեծ պահաց երրորդ կիւ-
րակէին նախորդ շարքի՞ օրն, 1510ին, ԲեդերՏնֆի
ընդհանոր ժողովոյն մէջ հետեւեալ որոշումը
տուաւ: «Որովհետեւ Հայք թաւղթ մը կամ ար-
ածութիւն մը ձեռքերնին չափին, որոնք Հայ
Վոյթութեան ըստ բաւականի հիմ ունենայը
ցուցնեն, ուր ընդ հակառակին փոխ-հիւպատոսք եւ
հիւպատոսք բաւական արածութիւնները մեր առջև
գրին, որոնք կը ցուցնեն» թէ Լեմպերկի մէջ քա-
ղաքային իրաւանց Վոյթ մը գեղորք եւ բլլալ, որ կա-
րոնց իւր իրաւարածութիւնն քաղաքին մէջ որեւէ
կրօնի պահպանողաց վրայ զործագրել, անոր համար
Լեմպերկի Հայք այսուհետեւ սեղջահան Վոյթ մը
պիտի չունենան: այլ յաւերդ որոշուց համեմատ
այն Վոյթին, փոխ-հիւպատին, հիւպատոսաց եւ
Սեպասային առջև երեւալու եւ պատասխան
տալու պարտական են, որոնք քաղաքին գիտաւոր
թաղին մէջ քաղաքական գոտեւոր նախագահ են,
ի բաց առեալ՝ անշարժական իրաց, բունաբարու-
թեան, սպանութեան կամ վիրաւորման եւ գողու-
թեան խնդիրներն: այս չորս գիպաց մէջ Հայք եւ
անոնցմէ իւրաքանչիւրն վերոյիշեալ անձանց առջև
Մականպարկեան իրաւանց որոշանք եւ սովորու-
թեանց համեմատ համար պիտի տան: Ուրիշ ամեն
գիպաց մէջ քաղաքին Վոյթին առջև պիտի կրօնին,
սակայն Վոյթը գաւառ Հայ աստեւն առջև պիտի հա-
նեն նոյնու՝ որ վկայ Հայ Աւագանւոյ իրը պիտի խնայընէ
եւ գանոնք փոխանակ իւր Աւագանոյն՝ քովը պիտի
առնու: Եւ ինչպէս որ այս Հայ Աւագանին խնդիրն
ըստ Հայ իրաւանց կ'որոշէ, նոյնպէս Վոյթը վճիռը
պիտի տայ: Բողոքն այն գիպաց մէջ, որոնք գիտեւոր
թաղին աստեւնին մէջ պիտի կատարուին, պիտի
սեղջուի այն բարձրադէյն գերմանական իրաւանց,
ուս որս քաղաքը բողոքել սովոր է: Իսկ այն գիպաց
մէջ, որոնք ըստ Հայ իրաւանց պիտի որոշուին,
միայն թագաւորին կրնայ բողոքելի: Հանդերձ
այսու՝ Վոյթն, փոխ-հիւպատն եւ քաղաքին հիւ-
պատոսն իրաւունք չունին զՀայ իրաւանց եւ
արգարութեան հակառակ ներելու եւ ոչ այլ ան-
սովոր պատժներ պահանջել իրենցմէ: Եւ գանոնք
իրբւէ քաղաքացի պիտի նկատեն՝ այնպէս ինչպէս
կամ որդեկանկանները: Իսկ Հայք պարտական են այն
ամեն բանի մէջ, որ քաղաքին լաւ վարչութեան
կամ պաշտպանութեան կը հայի, ինչպէս նաեւ
ինչ որ ուրիշ բնաւայց եւ ի մասնաւորի հռոմէա-
կան կեթողիկոսաց կը հայի, փոխ-հիւպատոսին
եւ հիւպատոսաց հնազանդիւ: »

(Հարեալեւիտի.)



ՈՂԳԵԳՐՈՒԹԻՒՆ

Մ ՈՂԳԵԳՐՈՒԹԻՒՆ Ի ՎԵՐԻՍՍ ՍԻՐ ԸՍՏՈՍ
Ղղեգրութեան մը, զոր Ռ. Հաւրանս
Հ գերմանացին 1888ին սոյն վերնագրով՝
հրատարակած է, մեզի հրատարական
մասերն համառօտելով կը ծանօթացընէր ըն-
թելոցողաց:

Գոգուածագիրն կաւկասի մէջ ուղեւորած
տեղերուն համառօտ տեղագրութիւնն ընկէն
ետեւ՝ այսպէս կը շարունակէ: «Աշխարհին մէջ
չկայ տեղ մ'այնչափ խիտ առ խիտ խոնկալ ժո-
ղովուրդ, որ բարոյիք, սովորութեամբ եւ լե-
զուաւ իրարմէ հիմնական տարբերութիւն ունե-
նան, ինչպէս ի կաւկաս: Արացքը մարդկային
ազգին գեղեցիկ մէկ ցեղն են՝ պատուաւոր,
խղճմտամբար որ եւ հիւրասէր: Իսկ Բիսինդիլնին
պս վերջին գեղեցիկ յատկութիւններէն շատ
քիչին ունին: Ըստ իս՝ Սվանէթը կատարեալ
ընտ.թեան-զաւակ եւ պարզամիտ են, ունին
մանկական զուարթութիւն, սակայն ոչ սակա-
սեգ են իրենց կատարեալ անկախութեան վրայ:
Աւելի ծանօթ է Հայկական տիպն: Հայն իրբն
խորագեալ վաճառական՝ անուն հասած է, եւ
Արեւելքի բոլոր վաճառականութիւնն իւր ձեռքն
է: Ամենէն աւելի կը վաճառեն տեղացիք Թաւ-
թարնիւրէն, մասնաւոր Տիգրիս գործատուայ:
Թաթարներու քով՝ խօսքը չպահել ամենօրեայ
բան է, իսկ գողութիւնն՝ արդար վատասկ: »

Այնուհետեւ կաւկասեան լեզուաց գաղա-
փար մը տալու համար՝ թուական անունները
մեկէն մինչև տասն, 14 լեզուաւ գրած է, ու-
րոնց մէջ Հայ թուական անունները կը շարէ
«...bing, wetz, ude, orhte, innoe, tasse»:

Կաւկաս Զանապարհորդիւր յարմարագոյն
ասուն կը համարի Հաւրանս՝ Հոկտեմբեր ա-
միսն, որ ոչ այնչափ տաք է եւ ոչ ցուրտ: Կաւ-
կաս Զանապարհորդըն գիտնալու լեզուի մասին
կ'ըսէ, թէ «Կրնայ մէկը գիտնալ քաղաքաց մէջ,
այն է՝ Տիգրիս, Պաթմա՛մ եւ Պարսը, գերմանե-
րէն, գաղղիկերէն եւ անգղիկերէն լեզուաւ գործըր
լինցընել, սակայն ուսուրէնի նաեւ փոքր ինչ
ծանօթութիւնը մեծապէս օգտակար է: Իսկ
գաւառները շրջիւր համար՝ Տարկ է Տիգրիսէն
թարգման մ'ատնուլ, (որոնցմէ շատերը 4—5

Գ գերմաներէն վերնագիրն է՝ Meine Reise im Kaukasus und in Armenien, von R. Haurand, 23. März 1888. V.—VI. Jahresbericht (1886—1888) des württembergischen Vereins für Handelsgeographie, Stuttgart, 1888, S.51—79.

վրա կը խօսին, ուսերեն, վրացերեն եւ հայերեն ապահովագրութիւն) սակայ չարք մըն է, որ այնչափ աւելին անհաճոյ է՝ որչափ այս թարգմանի սովորաբար այն ամենամեծ նենգաւորներն են, որոնք առիթ չեն փախցնել անուստարէն շահ մ'ընելու: Այս երկիրներու մէջ մարդ ամէն քայլափոխին ահապին պահանջում են որ կը հանդիպի: Արիւնք միայն կրնայ մեծ երաւոյք վստաղիակ մը՝ որ գիտէ ամէն բան կարճ կապել: Արեւհայկէ մը՝ որ շքանի մը համար 4 րուբլի պիտի պահանջէ, (կայարանէ մը մերձաւոր կայարանէ երթալու դրամը կանխիկ պիտի վճարուի,) եթէ յառաջունէ Քերօփին (ուստահան շափ, — 1,0000 քիլոմէր) գինն չնս պայմաներ, ամենայն հանդարտութեամբ քեղմէ եւ ուսպատիրը կ'ստանու: Առանձնական կատապան մը, որուն հետ ամէն բան յառաջունէ որոշած եւ վճարած էնքը, ճամբուն կէսին՝ կէսօրուան կերակուր ժամանակ յանկարծ կրկնը պահանջեց. եւ այս քանի մ'անգամ պատահեցաւ: Այս դէպքին՝ շատ օգտակար է, եթէ ձին քահանայ եւ արձակած է, միայն համբերութիւն եւ հանդարտութիւն: Պէտք է ձեւացընել՝ որ կ'ուզես քանի մ'օր նոյն տեղը մնայ: Արիւնք մեծապէս կ'օգտէ: Եթէ մէկն անխուհիմութեամբ կանխիկ վճարէ, երկրորդ առտու ձին ու կտաքն անհետացանք կը գտնէ: Համբերութիւնը կաւարտ համար ամենակարեւոր պահանջներէն է: . . . Մարդ ինք զենքը մէկու մը չի կրնար վստահել: Այս պատճառաւ վերջին աշխարհութեան ժամանակ միշտ կ'առաջին ժամը 4ին կ'երէր, ձիու թամբն եւ անձամբ կը զարնէր. եւ միայն ստով կարելի կ'ըլլար արեւու ծագելուն ճամբայ ելլել: Արոշ գին տեղ մը չկայ. կտոր մը հաց գնելու համար, տեղ մը գիշերելու կամ կը վարձեր. համար սակարկութիւն մըն է կը սկսի, որ միջոցին մեծ սխալ գործած կ'ըլլայ մարդ, եթէ ամենափոքր անպարանք ցուցընէ . . . Արեւելցին անորոշաբար ամէն վարանքէ ու տալանպէ օգուտ քաղող կը նայի:»

Հոս կը ստորագրէ Տիգրան գէպ ի Երեւան ըրած արտասանքն: «Հին հայկական Անի քաղաքին աւերակներուն այցելութիւն ընելն, կը շարունակէ, որուն համար Աղեքսանդրոպոլիս ճամբան ընտրած էնքը, սակէ 20 տարի յառաջ ճանապարհաց անապահովութեան պատճառաւ՝ յանդուգն գործերէն մին կը համարուէր. իսկ այս օրս բոլորովին ապահով է. թէեւ իրուացի է աւազակ քուրդ ցեղերէն զգուշացընել: . . . Հինգ ժամ կառօք յառաջանալէն ետեւ՝ բլրջ

մը վրայէն մեր առջեւ բացուած պատկերն՝ խոպանացեալ մեծագործութեամբն հանդերձ իւր նմանը կը փնտռէ: Մեր առջեւ տարածուած էր մըն մը երկրայն քարակարհառ դաշտ մը, որուն վերջը կայ քաղաք մը՝ պարսպով, աշտարակներով, եկեղեցիներով եւ պալատներով. սակայն մէկն ամենեւին կ'անը չկայ. միայն քար: Ատոր հետեւը ցեղ ու երկնաբերձ կը բարձրանան ամայի լեռներ, որոնք Երասխայ ձորն արեւելեան Արաստասայ ձորէն կը բաժնեն: Չարահողմն Արաստայ (Մասիս) սպիտակ ձիւնագագաթն զմեզ կը դիտէր. ստոր առջեւ ամենեւին բարձունք մը չկար. եւ թէեւ 15 մըն հետէ մը, սակայն ահաւոր երեւոյթ մ'ունէր: Այս պատկերին մարդու վրայ աղօղոյ մէկ մասն խորին լուռութիւն եւ անկը անպատան էր, այն տեղ՝ ուր երբեմն հզօր պետութեան մը մայրաքաղաքն փառօք եւ վայելութեամբ կանգնած էր:»

«Անի քաղաքն 9—10 դարուն մէջ շինուած է իւրեւ մայրաքաղաք այն ժամանակի հզօր հայ թագաւորաց. եւ պատմական վկայութեանց համեմատ՝ որ էջմիածնի 100,000է աւելի բնակիչ ունէր: Ժողովարուն երկրաշարժ մը քաղաքին աւերումն լրումը տուաւ, եւ անկէ ի վեր անպատասցեալ է. միայն քանի մը քուրդ ցեղեր մտերք քարայրերու մէջ կը բնակին: Միջնաբերդին վրայէն, ուր կանգնած երկու եւ կեղեցեաց մնացորդք կան, մարդուն առջեւ աւերեալ քաղաքն գեղեցիկ շրջապատկերը կը բացուի: Տնայր գրեթէ ամէնն աւերակ են. իսկ եկեղեցիք, մզկիթք եւ պարխապ տակաւին լուսպահուած են: Բուսական պետութիւնն այս աւերակ քաղաքն կը պահպանէ առաւել եւս աւերակէ, եւ հոն ուղազնեցու (քուրդ) պահանջող մը դրած է:»

Հաւաքանս եւ գառնայով Աղեքսանդրոպոլիս, Աշտարակ գիւղի ճամբով կ'երթայ Էջմիածին, «ուր, կ'ըսէ, հիւրաբար վաչքը մեզն բնակարան շնորհեց, եւ պէտք եղած հանգիստն կրցանք վայելել՝ թէեւ շատ նախնական (primitive) անկողնոց վայ: Երկրորդ օրն Մակար Ե. Անասիոս՝ ներկայացանք, որ եւ իւր թարգմանին ձեռք վաչքին տեսնելու արժանի իրերը ցուցընել տուաւ: Անքնին շրջակայքն ամենն աւելի բերրի են: Երկրի արդիւնաբերութեան պէն հոս անհաւատալի եղանակաւ արժան է:»

Ասկէ կ'ուղեւորի Երեւան, ուստի Արարատ ամենէն աւելի գեղեցիկ կ'երեւայ: Արարատայ

՝ Յար. անագրիք՝ պոպու. «Archimandrit.»

մասին կ'ըսէ. « Արարատայ կղզեացեալ դիրքն եւ իւր վիճէ երեսույթն մարդկութեան սկիզբէն ի վեր ղենք առասպկաց եւ զըռցաց խորհրդական շարշիւք պատած է: Թէ անոր զուրջ Նոյսյ տապանն իրան ըլլալու էր՝ կրնայ մարդ ըմբռունից, երբ տեսնէ որ Արարատայ շրջակայքն չկայ լինանաբազմ մը՝ որ անոր հետ միջոյլ յանդգանի, անոր համար հարկ է որ ստիպել առաջինն եղած ըլլայ այն բարձունքներն, զոր ջուրք նուազելու ժամանակ գուրս թողին: Արարատայ մտտերն շատ տեղեր իրենց անուան վրայ Նոյեան աւանդութեան հետքերը տակաւին կը կրին. այսպէս՝ մի միակ գիւղն, որ անոր զատկալայրին վրայ է կը կոչուի Ահոօ, այն է՝ « արի ուռի. » Նախնիսն կը նշանակէ նախ էջ: Արարատայ գագաթնն գնդաձեւ է, այլ մեղմով բարձրացող կոնաձեւ մըն է, որ եւ անոր տեսքն այնպէս վիճէ իր ջրացնէն*:

Մեր երեւան մնալուն առաջին գիշերն սաստիկ փոթորիկ մ'եղաւ, եւ ամբողջ կէտօրէն յառաջ կ'անձրեւէր: Բայց յանկեմէ, իրիկուան դէմ, երկինց հարաւայրն կողմը լուսաւորուեցաւ, եւ ամպերը փոփոխական խաղեր մը խաղալէն ետեւ՝ Արարատ մեր առջեւ բոլորովին պարզեցաւ: Մինչեւ գագաթն 10.000 ոտք՝ նոր ձեւամբ ծածկուած էր. քրանցիկը տեսարան, որ անուանին հրապոյր մ'առաւ՝ երբ ծիրանի գօտի մ'ալ երեւցաւ, որով աւելի գեղեցիկը տեսած չէր կրնար ըլլալ Նոյ տապանէն ելելու ժամանակ: Ընկերներէս երկուքն, որոնք Ցարեէլինկէն Հիմալայայի ամենաբարձր գագաթները տեսած էին, կ'սպահարկուէին ղետ որ Հիմալայայի վեհաժողովն այս տեսարանին չի հաւասարիք. որուն համոզուելու համար՝ բաւական է մտածել, թէ Արարատ աշխարհին ամենաբարձր կոնաձեւն է, ինչպէս կը կարծուի, որ ան սեպը չի ծածկեր ոչ յառաջիւն մը եւ ոչ բլուր մը: Ասան ղե, երկուանէն՝ որ է առջեւի հարթագետնէն (ասոր բարձրութիւնն է 2600 ոտք)՝ մինչեւ գագաթն (16.900 ոտք) մակերևութի տարբերութիւնն ամբողջ 14.300 ոտք է: Ասով լեռ ելողներու համար Արարատայ վրայ ելլելը դժուար չէ. բայց փոթորիկը միշտ արգելք կ'ըլլայ գագաթն

* Թէ Արարատ մասին լեռն մտնու է, թէ տապանն էլ ընդ Արարատայ գաւառն է, թէ մերձաւոր տեղացի անուններուն ստուգաբանութիւնն ընդունելն է, եւ այլն. արդէն շատ տարբեր ի վեր ինչպէս եւ նախաւորութեան սիւթ եղած նր գիտութեան առձեռն: Մեր ուղեւոր յօդուածագիրն այստեղ զոչ եղած է իրեն հասած ու նասարակ եղած տեղեկութիւններով:

Ծ. ՆՄՐԱ.

հասնելու: Մեր երեւան եղած ժամանակն՝ երբ օդն սքանչելի էր եւ ամենեւին հոգ չկար հարթագետներն վրայ, գագաթն տեղ տեղ մտաւ իրով պատած էր, եւ մեր հեռապէսներովն որոշ կը տեսնէինք որ փոթորիկն ստակալի բոնտութեամբն ձիւնն խառնիրուռն շրջաններ կ'ընէր: Զոս կը ստորագրէ Քուրթայիս երթեայն եւ անկէ Պաթումա, ուստի վերջապէս կը դառնայ Գերմանիա:

Գ Ե Ն Ս Ա Գ Ր Ո Ւ Թ Ո Ւ Ն

ՅՈՎՈՐ ՓՈՅՔ ԳՈՂՁՈՂՆԵՆ

Ե Լ Ե Ի Մ Տ Ի Ց Գ Ա Շ Տ Օ Ն Ե Ա Յ Օ Ս Մ Ա Ն Ե Ա Վ Պ Ե Տ Ո Ւ Թ Ե Ն Ն



Մանենան Պետութեան հայագրի պաշտօնատեսարանը գատն մէջ նշանաւոր տեղ կը բռնէ Անճախայ Եստր Փաշա Գագաղեան, որ այսօր Մուկիի (Ելեւմտեցի) պաշտօնէի գլխաւորն եւ փափուկ պաշտօնը կը վարէ մեծաւ յարողութեամբ:

Եստր Փաշա իբր 57 տարեկան է, համակրելի դիմք. սպիտակախոսն թաւ մօրտքը վայելուչ շրջանակ յօրինած է թուխ պտուղուն, սեւ աչքեր, չափաւոր հասակ, գիրուկ մարմին. հայկական կորովալիք նկարագիր իւր ամբողջութեամբ: Բնիկ Պոլսեցի (Բերայի) համեստ ընտանիքէ մը սերւել է, որ առընտրիւն չունի հոշակաւոր Յ. Գագաղ Վմիւրայ ընտանեաց հետ: Եստր Փաշայի հայրն արուեստի Գաղաղ էր, եւ իւր զաւակն բարձրագոյն կրթութիւն տալու կարողութիւն չունէր: Եստր Փաշա՝ մայրենի լեզուէն զատ լաւ գիտէ տաճիկերէն եւ գաղղիերէն, եւ քաղ հաշուագէտ է. իւր հօգօր օղջմտութիւնն ու գործնական գատողութիւնը շատ մը ստացելու հմտութեամբն ճոխացեալ է, եւ մեծամեծ պաշտամանց վարչութեան մէջ վարմանալի յարողութիւն կը ցուցնէ:

Ճամանակ մ'առուեստական գործերու պարպակէ ետեւ՝ Եստր Ի. Գագաղեան կուսակարական պաշտօնի մէջ մտաւ, ուր առաջին անգամ փայլեցաւ իր բնական լալակից Գեր-կուսավարէ: Եստր Օսմանեան Արքունի Գրամատունը մտաւ, ուր տաճիկերէն խմբագրութեան եւ թարգմանութեան գիւնարն Պետանեացաւ, եւ այս առթիւ յարաբերութեան մէջ մտաւ Պետութեան թանապիս պաշտօնատանց եւ Կայսերական պալատան հետ: Ի մնաս